

թիւնն . նոր աշխարհին գիւտէն մինչև հիմայ կը պահուի նոյն սովորութիւնը թէ վարի աստիճանի մարդկանց և թէ քաղաքացւոց մէջ . առաջինները մազ-տաքէի պէս կը ծամեն զայն , որուն մեծ յատկութիւններ ալ կու տան , ինչպէս առ ժամանակ մը մարդուս քաղցը և ծարաւը անցնել , և ուժը վրան պահել , առանց ուրիշ մննդարար բան մը առնելու . իսկ քաղաքացիք թէյի պէս խմելու կը գործածեն իրեն համեմային մասնաւոր ճաշակին համար , որ վարժողներուն շատ ախորժելի կու գայ :

Քոքայի ծառը շատ կը գտուի Պոլիվիոյ մէջ , և կրնայ ալ դիւրաւ տարածուիլ Օրանի կողմերը կամ Ս . Ֆրանսիսպոյ հովտին մէջ : Քոքան քաղելու կերպը շատ պարզ է , և չունի մասնաւոր պատրաստութիւններ , ինչպէս հնձու թէյը , որ ան պատճառաւ ուրիշ տեղ մշակելը շատ դժար է , բաց 'ի Չինէն' ուր գործաւորաց վարձքը աժան է : Չինու ազնուագոյն թէյին հետ կրնան համեմատուիլ քոքայի տերեւները համի փափկութեան կողմանէ . եթէ թէյէն վերցուին համեմային և անուշահոտութեան սկզբունքը , որ օտար բուսոց ծաղիկներէն անոր մէջը կը խառնուին : Քոքան տեսզք և գունով շատ նման է թէյի , և կրնայ անոր տեղ անցնիլ : Մեծաւ մասամբ ստամոքաց ալ աղէկ է ջղային գրգռութեան փնասակար չըլլալուն համար : Ըստ իս , կ'ըսէ Բիժոյ բըժիշկն , կանանց , տղոց և մտաւոր զբաղմանց տէր եղողներուն սովորական թէյը պէտք է որ քոքան ըլլայ : Քոքան ոչ միայն մարսողութիւնը կը դիւրացնէ , այլ և յերկարելով զգալի կերպով կը դանդաղէ ներս ընդունուած նիւթոց ազդեցութիւնը : Գաֆէի գաւաթով կամ արգանակի պնակով մը քանի մ'անգամ քոքա խմելով կրնայ մարդ առանց նեղութիւն մը զգալու սպասել ընթերաց : Հնդիկներն որ քոքայի տերեւ կը ծամեն , երկայն ճամբորդութիւն կ'ընեն գրեթէ անկերակուր առանց անօթութիւն մը զգալու , եթէ հետինին պատրաստ քոքա ունենան :

Բաց 'ի ուրիշ յատկութիւններէն միայն ասոր համար կ'արժէր քոքայի գործածութիւնը մտցընելը զինուորաց և աշխատաւորաց մէջ , որ կրնայ նաև խափանել ծխախոտ ծամելու գարշելի սովորութիւնը : Գնոյ կողմանէ ալ (եթէ նաւահանգիստ բերուածը հազարաւոր մը ֆր . սեպենք) շատ աւելի աժան կ'իյնայ քան զհասարակ թէյը , վասն զի կէս քանակութեամբ քոքան համեմատութեամբ թէյի աւելի ազդեցութիւն ունի : Շատ հաւանական է որ եթէ քոքայի գործածութիւնը ընդհանուր ըլլար , շատ տնկելով զինն ալ աւելի աժան կ'ըլլար 'ի նպաստ աշխատաւոր մարդկան : Այս ալ կայ որ քոքան աւելի համեմային ըլլալով՝ շատ աւելի դիւրաւ կը խմուի առանց չաքարի քան զՉինու թէյը : Ինչպէս ուրիշ ամենայն տերեւներ որ պարզ չորցուցած կը պահուին , քոքան ալ օգոյ թացութենէն ու չորութենէն կ'այլայլի . բայց իր ամեն յատկութիւններովը աղէկ վիճակի մէջ պահելու համար՝ լաւ գոցուած արկեղ մէջ , և կամ ներսէն պըղինձ թիթեղով պատած պարկերու մէջ դնելու է : Վերջ բանիս , քոքայի տերեւոց գործածութիւնն արժանի է ընդունելութեան , թէ իրեն մարսեցուցիչ զօրութեանն և թէ անուշահոտութեանն համար :

Բեռեռաքանդակ կամ սեպագիր ռը-
ձակք յԱյրարատեան աշխարհի .

Բուն Հայաստանի կամ Այրարատայ զանազան գաւառաց մէջ ալ զանազան տեղ երևնալ սկսան բեռեռաձև արձանագրութիւնք , որոց մէկուն վրայ է հետեւալ յօդուածս , զոր գրեց Պ . Մորտզման գերմանացին՝ հիւպատ Ազատ քաղաքաց Գերմանիոյ , և բազմահմուտ արևելագէտ , հրատարակելու 'ի Բազմավիպիս . ինչպէս նաև ուրիշ արձանագրեր ալ՝ որ կը յուսանք ասկէ

ետև նոյն գիտնականին ընթերցմամբը հաղորդել մեր բանասիրաց :

Կիւմրիի մօտ Գանլըճայ գիւղի սեպա- ձև արձանագրութիւնը, զոր գտաւ Պ. Յուլիոս Քէսդնէր և հրատարակեցին Պ. Պրոսէ և Պ. Քիւնիք՝ Բեդրպուրկի Գի- տութեանց կայսերական ճեմարանին Ասիական խառնրոյնոց¹ մէջ (հատ. Գ. երես 674), կը վերաբերի վանայ սե- պագիր արձանագրութեանց կարգին, ինչպէս արդէն ըսած են տպոյնները : Թէպէտ կարծուէր ամբողջ և անթերի, բայց միայն մէկ հատուած մըն է, ինչ- պէս քիչ մը վերջը պիտի տեսնենք : Խառնրոյնոց մէջի յօդուածը լռութեամբ կ'անցնի բնագրին արտաքին վիճակին վրայ, որով չենք կրնար դատել թէ ար- դեօք արձանագրութիւնն իր գտնուած տեղոյն յատուկ է՝ չէ՛նէ այլուստ հօն փոխադրուած : Արձանագրութեանը նայելով՝ կարծեմ որ ասիկայ ուրիշ տե- ղէ մը զատուած և խախտած քար մըն է. բայց 'ի մէկ երկու պզտի սխալներէ : Օրինակը ճիշդ է, որ է այս .

- 1. Ան-տի-տի-նի-նի. ուս-տու-տի-տի-նի.
- 2. Ար-ճի-խ-գի-զի. ա-տա-ի .
- 3. Բա-ու-պի. Ի ը-ա-նա .
- 4. Բա-ու-պի. Իր-տա-նի-նի .
- 5. Բա-ու-ի. Իս-քի-կու-լու-ու .

որ կը թարգմանուի բառ առ բառ

« Շնորհօքն Անահտայ Արգեստէս ասէ . Յետ այնորիկ իրիանէս էառ զերկիրն և զքաղաքն իրդանիսայ : Երկիրն իս- քիկուլուի . . . »

Խօսքին վերջը պակաս է. բայց ար- ձանագրութեան սկիզբն ալ խօսքին սկիզբը չէ, այլ նախընթացին վերջը՝ որ կը պակսի. ուրեմն երկու ծայրերէն կրճատեալ հատուած մըն է ասիկայ :

Բարբախտաբար թերին կրնանք լե- ցընել Շուլցի օրինակած վանայ արձա- նագրութիւններէն . Չ արձանագրու- թիւնը՝ ինչպէս որ օրինակած է թը- շուսո ճամբորդը, և ինչպէս հրատա-

րակած է Բարիզու Ասիական օրագի- լրը՝ կը պարունակէ հետեւեալ իմաստ- ները (տողք 44—50) .

« Արգեստէս ասէ . Յետ այնորիկ թըշ- նամիքն՝ բնակիչք քաղաքին Արդինի՝ աւար հարին զԱյրիւտեանս . պատուեմ զԱնահիտ, զգիցուհին գերագօր, ըզ- Տիասպաս, զՄիհր, զաստուածսն Բիէ- մանս զհոյակապս, զշնորհագեղս : Բա- նակն ընդ (զօրավարութեամբ) իրիա- նեայ էառ 'ի թշնամեաց զերկիրն . . . և . . . բռնութեամբ ուժոյ, և ամենայն մար- դիկն և կանայք աշխարհին իպրկու- դայ վարեցան 'ի Պիաիմա » :

Եթէ մէկ կողմէն Շուլցի օրինակած վանայ խորխորի արձանագրութիւնը՝ Գանլըճայի պատառիկը կ'ամբողջացը- նէ, ասիկայ ալ նոյն ծառայութիւնը կը մատուցանէ առաջնոյն . վասն զի կը տեսնանք որ անոր մէջի կիտանիշ թերութիւնները պիտի կարգացուին « զերկիրն և զքաղաքն իրդանիսայ » . և վերջի անունը իսքիկուլուա՝ անկատար է, ու պէտք է կարգալ իսքիկուլու, որովհետև Գանլըճայի արձանագրու- թեան վերջընթեր սեպախումբը է (լու) փոխանակ (դա)ին որ կը տես- նուի 'ի վան :

Բայց Գանլըճայի պատառիկին մե- ծագոյն առաւելութիւնն այն է որ իր գտուած տեղն կ'ապահովցընէ զմեզ արձանագրին մէջ յիշուած տեղերուն . և երբ աշխարհացոյց տախտակին վրայ նայինք՝ կը զարմանանք արձանագրու- թեան մէջ յիշեալ անունները գրեթէ առանց երևելի փոփոխութեանց գրա- նելուս : Արտինի կամ՝ իրտանա կարե- լի է որ ըլլայ հիմկու Արտահան քաղա- քը, և իսքիկուլու կը յիշեցընէ ճակատ- քի անունը՝ որ Արարատայ դաւառնե- ընէ մէկն է ըստ Մովսիսի Խորենացոյ » :

¹ Անշուշտ շատերն մեզի հետ այս երկու ա- նուանց մէջ մերձաւոր յիշելք մը չեն գտներ . այլ այդ իսքիկուլու կարգացուած անուան աւելի նմանագոյնք կրնան գտուիլ 'ի հայս :